28 ՆՃԻ ԱԷՆԷ Ն. 4932 1911 ՆՈՅԵՄԲԵՐ 23/6 ԴԵԿՏ. ՉԱՐՇԷՆՊԻՀ 23 ԹՐՔԵՐԻՆԻ ՍԱՆԻ 1327) 15 ՉԻԼՀԻՃՃԷ 1329

ՄԷՋՄՈՒԱԻ ԱԽԲԱՐ

30 ԲԱՐՈՒ

ԳԻՆԸ 30

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
65 Grand'rue de Péra, Taxim, 65

ԱՊՈՒՆԷ ԳԻՆԵՐԸ

		Սեռեմիկի	6 այլոց
Իսթանպոլ իչին	Ղրուշ	60	35
Թաշրա իչին	»	85	45
Մէմալիէի էնենպիյէ իչին	Ֆրանկ	20	10

ՉԱՐՇԷՆՊԻՀ վէ ՃՈՒՍԱՔ ԻՐԹԻՍԻ
ԿԻՒՆԼԷՐԻ ՆԷՏՐ ՕԼՈՒՆՈՒՐ
Իսթանպոլ իչին այրրնա բազարլըղ :
Քապ իթիլմէէն մէքեաթիպ իեաէ օղունմակ :

مجموعة اخبار
ك اوغلى تقسيم جاده‌سى نومرو ٦٥

ԵԷՆԻ ԲԵՐՏԷ ԱՋԼԼԵՕՐ

Թերզեան էֆ. չիմտիյէ գաատար միլլէթճէ մուղլերը վէ չարբրղ բոլիթիգաէնը Բօմատա օլտուգճա իլէրի կէօթիւբէպիլի։ Տէվլէթը Օսմանիյէնին տիւշմէնի օլան պիր տէվլէթին բայիթախթընտա իգամէթ իտէրէք, վէ հիւքիւմէթը Սէնիյէնին էվամիր վէ թալիմաթընա բաղմէն պիր թագբմ Եպիսկոպոսլարը, քահանալարը օրաեա ճէլպ իյէեէրէք, Սինոդ թէշքիլ իտէպիլի։ Խիլաֆը ուսուլ վէ գայատ եէնի Եպիսկոպոսլար նասպ ու թայեին իյէտի. միլլէթի ալէյհինաէ լիսանէն վէ թահրիրէն հէր տիւրլիւ հագգըզ վէ նապէճա իսնատաթ վէ հագարաթտան կէրի տուրմատը։ Պուն. լարա մուվաֆագ օլտու. չիւնքի պուլընտըղը մահէլլէտ, քէնտիսինէ, «նէ՞ եաբըեօրսուն» տէյէն, սօրան օլմատը։ Շիմտի իսէ, հէնուզ նազարեաթտան իգարէթ օլան պու եաբտըղը չէյլերի ֆիրիլեաթա գօյմագ սրրատը կէլտիկինտէն, իյթէ պունը իյին կէօնակէօն վասըթայարա միւրաճաաթա գալգըշմըշ տրը։ Թապի տիր քի, նէ՞ քէնտիսի, նէ՞ էսկի վէ եէնի Եպիսկոպոսլարը, նիհայէթսիզ սուրէթտէ Բօմատա գալամանճագլարընտան, քէնտիսինին պիլա բէրվա Սթամպօլ ավտէթ իտէպիլմէսի, վէ էսկի վէ եէնի Եպիսկոպոսլարընտանի Պէրաթլարը օլմանլարա հիւքիւմէթտէն Պէրաթլարը ալտրրբլարագ, եէրլէրինէ կիտէպիլմէսի իչին, իյթիտիկիմիզէ կէօրէ, Շարգտա Գաթօլիքլիկին համիսի պուլընան Ֆրանսա հիւքիւմէթինին թէվասսիթիւնէ միւրաճաաթ իտիլմիշ. վէ հիւքիւմէթը միւշարիլէյհա տանի՝ Տէրիսատատէթ սէֆարլէթի մարիֆէթիյլէ մէսէլէյի միլլիյէմիզ հագգընտա թանգրգամթը լազմէյի իճրայէ իպթիտար իյլէմիշ տիր։

Թերզեան էֆ.նին պու սօն մանօվրասը՝ եէնի պիր քիւսթախլըգ տրը։ Կէօյա Թիւրքիատա ատլու հագգանիյէթ եօգմըշ. հիւքիւմէթը Սէնիյէճէ քէնտիսինէ վէ Եպիսկոպոսլարընա կէօյա պիր զատ վագը օլուեօրմըշ կիպի, Ֆրանսանին Շարգտագը հիմայէսինէ միւրաճաաթը, տօղրուսու ազ մուճիպը էսէֆ վէ հիճապ հալ տէյիլ տիր։

Ֆրանսա հիւքիւմէթինին, Շարգտա, Գաթօլիքլիք հագգընտաքի հիմայէսի, չու եա պու գաթօլիկին չախսընա միւնհասրը օլմաեբպ, Գաթօլիք ճէմաաթլարընին թաշրբգլարը մէզհէպին, նայիլ օլտրգլարը իմթիեազաթը բուհանիէնին պիր կէօնա թէարրուզ ուղրամամասընա գարշը տրը։ Համա օլսուն, մէսէլէքթիմիզէ մէզհէպիմիզէ հիչ պիր թարաֆտան թէարրուզ վագը օլմակըպ, էկէրչի իմթիեազաթըմըզա, ատաթ վէ ուսուլը միլլիյէմիզէ գարշը պիր թէճավուզ վուգու պուլուեօր իսէ, միւթաճավուզ՝ Թերզեան էֆ.տէն պաշգա քիմսէ տէյիլ տիր։ Պուրասը, Թերզեան էֆ.նին կ-Բաթրիգլիկէ ինթիխապընտան պիր գաչ այ սօնրա թուիտրը բոլիթիգա իլէ աբ աշիքեար տրը։ Շիմտիյէ գաատար լիսանէն վէ թահրիրէն վագը օլան պէեանաթ, նէշր օլընան մուխթիրէլեր, Բաբա հագրէթլէրինէ վէ սաիր զէվաթա իրսալ օլընան թահրիրաթլար, մէքթուպլար, զազէթալարը նէշրիեաթ վէ միւթալեաթրյա պու խուսուս միւսպէթ վէ միւսելլէմ տիր։

Խապէր ալտրգըմըզա կէօրէ, Ֆրանսա սէֆարէթի, պու պապտէ թահգըգաթ հճրասընա, հիւքիւմէթի թարաֆընտան մէմուր օլմալըէ, պու խուսուստա ճէմաաթըմըզըն պազը էրքեանընտան զայրը բէսմի մալիւմաթ ալմըշ, պու մէսէլէյէ տաիր չրգան էվրագը, վէ կէրէք հիւքիւմէթը Սէնիյէճէ, կէրէք Բաբալըգ մագամընճա մուսատտագ հուգուգ վէ իմթիեազաթը միլլիյէմիզէ տաիր մուհարրէրաթ վէ իրատաթըն թէրճէմէլէրինի խթէմիշ տիր։ Սէֆարէթին, չիմտիյէ գաատար ալտրգը մալիւմաթտան, ճէմաաթըն հագգընը թէալիմ իթմէքտէ օլտրգը՝ պազը իխպարաթը խուսուսիյէտէն անլաշըլմագտա օլուպ, պու իսէ թապիի տիր. չիւնքի ճէմաաթըն թերզեանա գարշը տավասը՝ նէ՞ Մէզհէպճէ տիր, նէ՞ տէ Քիլիսէյէ վէ Բաբալըղա գարշը տրը։ Անճագ ճէմաաթըն տախիլի իտարէսինէ տաիր օլուպ, պու խուսուս՝ եալընըզ պիզէ մախսուս տէյիլ, Շարգտա մուգիմ տիկէր պիճիմիզէ Գաթօլիք ճէմաաթլարընը հագգը օլտրգընտան, Ֆրանսա կիպի մէշրութ վէ ճիւմհուրի պիր տէվլէթ վէ միլլէթը մուազզամանը, քէնտի իւլքեասընտա միւսատէ իթմէքիկի պիր չէյլ, Շարգտա, չու եա պու չախսըն էֆքեարը մուզիրրէսինի իլթիզամէն, հիմայէ սրֆա թրյա միւտաֆաա իթմէք խթէեէճէկի՝ խաթրա պիլէ կէլէմէզ։

Տիկէր թարաֆտան մէսէլէ եալընը էրմէնի-գաթօլիք ճէմաաթը մէսէլէսի տէ տէյիլ, իլա պու մէմլէքէթին սահիպի պուլընան վէ քեաֆֆէյի հուգուգ ու իմթիեազլարը ասրլ պանիսի վէ համիսի օլան տէվլէթը Օսմանիյէ մէսէլէսի տիր. զիրա Թերզեանը աեագ ալթընա ալմագ իսթէտիկի հուգուգ վէ իմթիեազաթ՝ այնի վագբթտա պու տէվլէթին հուգուգ վէ իմթիեազաթը օլտրգընտան, միմաիլէյհին իտտաասը վէ թալէպը վագբընը, տէվլէթճէ զաթէն գապուլ իտիլմէեճէկի տէրքեար տրը։

Հէր նէ օլսա, չուրասը տա ինքեար վէ բէտտ օլունամազ քի, էկէր հէր հալտէ Թերզեան էֆ.յի կ-Բաթրիգ, վէ թայեին օլընան Եպիսկոպոսլարը Վէքիլ եախոտ Մէրխասա տէյի միլլէթ թանըմազ իսթէմէզսէ, պէօյլէ պիր ասրրատա վէ մէշրութիյէթ տէվրինտէ, քիմ պու ճէմաաթա, ժուիլազա Թերզեան էֆ.յի կ-Բաթրիգ, չու եա պու բուհանիյի տէ, Վէքիլ եախոտ Մէրխասա մագամընտա գապուլ իտէճէքսին տէյի ճէպր վէ թազեիգ իճրա իտէպիլիր։ Պունտան տա, Գաթօլիքլիկիմիզէ նէտէն խալէլ կէլէ գելիր։

Հասուն էֆ.նին ալինտէ եախոտ իսթիֆասընտա, Ամեն. Սապպաղեան կ-Բաթրիկին իսթիֆասընտա, Գաթօլիքկիկիմիզէ խալէլ կէլտի՞ մի քի, Թերզեանը ալինտէ վէ իսթիֆասընտա, վէ չու եա պու բուհանինին Վէքիլ եախոտ Մէրխասա ժագամընտա թանըլմամասընտա խալէլ կէլսին։ Հիչ չիւպհէ եոգ տրը քի, ճէմաաթը հագգը չիքեայէթի տինլէնիպ, իճապընը իճրա իթմէքլիք՝ Գաթօլիքլիկէ պախսը չէրէֆ վէ խայր օլուր. պիլաքիս չու եա պու քիմսէնին հագգսրզ իտտաասընը վէ մուղիրը մէրամլարընը թէրվիճ վէ իլթիզամ իտէրէք, ճէմաաթը էզմէքլիք՝ Գաթօլիքլիկէ նէ՞ չէրէֆ կէթիրիր, նէ՞ տէ պախսը խայր օլուր։

ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԵՐ

ՄՕՆՍԷՆԵՕՐ ՖՐԱՆՔԻ

(4931 Ն.տան տէվամ)

ԳԸՍՄԸ ՍԱՆԻ

Պալէատէ զիքր օլունմայըպ, լաքին գարարկիր մագամընտա նազար օլունաճագ մէվատտ եախոտ թէտապիր հագգընտա տրը։

Էվվէլա. Բաթրիյին բէսմէն թանըլմասը վէ պինաէն ալէյհ քիլիսէ հէյեէթինին մէշրութ հալէ իֆրաղը, վէ էրմէնի-գաթօլիք հէյեէթինին բէսմի սուրէթտէ թանըլմասը իլէ, պաշգա հիչ պիր հէյեէթ պու նազար իլէ պագբլմաեաճաղը։

Սանիէն. Քիլիսէլերին վէ թէէսսիսաթը իսայրիէյի սայիրէնին կէրէք Տէրիսատէթտէ օլսուն վէ կէրէք Տիարպէքիրտէ վէ մահալը սայիրէտէ պուլունսուն, պիլ հիմլէ իրատ վէ էմլաքը իլէ մաէն կէրիյէ իեատէսի վէ իլերուտէ հէրնէվ թէարրուզ վէ թէճավուզաթտան հիմայէսի։

Սալիսէն. Իչպու էրմէնի-գաթօլիկի հէյեէթի տախիլինտէ օլմաեանլարը Գաթօլիք իսմինի իթիրաֆ վէ էրմէնի-գաթօլիկի բահիպինէ մախսուս օլան քիսվէի իքսա իյլէմէլերինին մէն օլունմասը, վէ իչպու մահուարը թարաֆէյնտէն գապուլինտէ, թագրիրտէ միւհարրէր իւչ մատտէլէր սէրիան մէվգրի իճրայէ վազ օլունաճագ տրը։

Բապիէն. Պինաէն ալէյհ գարար վէրիլմիշ տիր քի, եէնի բիսգօրսըն ինթիխապ վէ սատագաթը չամիլ չահատէնամէսինի բաթրիգ քէնտի Սինօդը իսմինէ Պապը Ալիյէ թէպլիղ գլըտրգտան վէ էրիսգօրսը միւմիլէյհէ սատագաթ եէմինի իճրատէն սօնրա, հիւքիւմէթը Սէնիէ՝ ճարի օլան գայտէյէ թաթպիգէն բաթրիկին իսթիտասը իւզէրինէ Պէրաթը ալիշան եախոտ Ֆէրմանը Շահանէ իլէ խուսուսը Հիւմայեունլարտա տախի թանըլմըշ օլտրգը միսիլու, միւնթէխապ էրիսգօրսըն հիւքիւմէթը բուհանիյէսինէ մէնութ օլան քեաֆֆէի իսթիեազաթը չէրիէսի իլէ պիրլիքտէ թէքմիլ վէ սերպէսթճէ իճրասընը պիլֆիլ թէէմին գլըճագ տրը։ Քէզալիք եէնի ինթիխապ օլընան բաթրիկէ (ինթիխապը էրիսգօրսլարտան իսապէթ իթմէտիկի վագբատէ) Սինօդ թարաֆընտան բաթրիկի միւմիլէյհին սատագաթը մուսատտագ շահատէնամէսի թագտիմ վէ միւնթէխապ բաթրիյէ տախի, մուգարրէր օլան եէմինի իճրատէն սօնրա, մէզքիւր Սինօդըն իսթիտասը իւզրէ Պէրաթ եախոտ Ֆէրմանը ալի իթա գլընաճաղը՝ ճանիպը սալթանաթը Սէնիյէտէն թահիւտ գլընը։

Խամիսէն. Քէզա գապուլ օլունմըշ վէ թանըլմըշ տրը քի, Տիվանը Հիւմայունտա պիր քէրրէ գայտ օլընան քիլիսէ էմլաքը՝ հէր նէ գատար ալէսսէվիյէ միւթէվէլլիլէր վէ եախոտ էշխասը սայիրէ իսմինէ մուգայէէտ օլմուշ տա օլսա, արթըգ հէր նէվի զասպ վէ սուի իսթիմալտէն ազատէ վէ սալիմ գալաճագ տրը։

Սատիսէն. Խիլասայը քէլամ միլլէթտէն թայեին գլընան միւթէվէլլիլէր, մահզա միլլէթը մէզպուրէնին մէսարիֆաթը իլէ ինչա օլունան թէէսսիսաթ իւզէրինէ օլուպ, պունլար բաթրիյին բիեա սէթի թանթընտա թէշքիլ գլընան մէճլիսի միւխթէլիթտէն ինթիխապ վէ ինֆիսալ օլունուրլար։

Մօնսինեօր Ֆրանքին առ Բարձ. Դուռն ուղղած վերոյիշեալ Մեմուարը Բարձ. Եպարքոս Ալի փաշան կը յանձնէ Ազգային Կուսակցութեան, որպէս զի զայն ուշի ուշով կարդալէն վերջը, կարեւոր եղած և պատշաճ տեսնուած խորհրդածութիւնն ընէ և Բ. Դրան ծանուցանէ։ Այս հրամանին վրայ Ազգային Կուսակցութիւնը հետեւեալ խորհրդածութիւնը Բ. Դրան կը հաղորդէ։

(Փակագիծներու մէջ առնուած խօսքերը Մօնս. Ֆրանքին կը պատկանին։)

ՄՈՒԳԱՏՏԷՄԷ

(Կիլիկիա Բաթրիքլիկի հագգընտա իթթիխազ օլունան պազը թէտապիրտէն տօլայը հասըլ օլան միւշքիլաթ իւզէրինէ, Քիւրսիի շէրիֆ աթի լուզ զիքր խուսուսաթը պէեան իտէր։)

Էօթէտէն պէրու մալիւմ օլտուղը վէ իչպու մուգատտէմէնին սուրէթը թանզիմնէն տախի թէպէյեուն իյլէտիկի վէհհէ, Եկեղեցիս Յաքոբիանէնէ, եանի թէպապը տէվլէթը Ալիյէտէն միւրէթթէպ պիր ճէմաաթը քիլիսէճէ իպատէթինէ ալէլ իթլագ ուսուլ վէ նիզամաթ վազ իթմէք հագգ ու սէլահիէթինի Քիւրսիի շէրիֆ տավա իթմէքտէ օլուպ, ճէմաաթճա մուսատտագ օլմաեան պու իտտաանը սէմէրէսի օլան Բիվերուտուս պօլլասը քի, Հասուն էֆէնտինին Բաթրիքլիկէ նասպ օլունտըղընը միւթէզամմին Բօմաճա եաբըլան պիր էմրնամէ տիր, իչպու պուլլա՝ հուգուգը սէնիէյէ մուխալիֆէթի ճիհէթիյլէ ճանիպը տէվլէթը Ալիյէտէն բէտտ օնունմըշ իքէն, տէվլէթը Ալիյէնին ինզիմամը մուվաֆագաթըլլա, հաշմէթլու Բաբա հազրէթլէրի թարաֆընտան նէշրի միւթէսավվէր օլան իչպու եէնի պուլլանը մուգատտէմէսինտէ, էսասը մէզքիւրէնին եինէ քեամիլէն մուհաֆազա օլունմասը, եանի պէեան օլունան հագգ ու սէլահիէթի տէվլէթը Ալիյէտ զըմնէն թաստիգ իթտիրմէյէ չալըշմասը՝ զիեատէսի իլէ շայեանը տիգգաթ պիր մատտէ տիր։ Իքինճիսի՝ լայիհանը սէրնամէսինտէ իչպու պուլլանը (Բիվերուտուս), իյզանը մանէասը զըմնընտա թանզիմ օլընմըշ օլտրգը միւնտէրիճ օլմասընտան, վէ սէրնամէյի թէագիպ իտէն իլք ֆրգրալարը լաֆզ վէ մէալինտէն՝ Քիւրսիի շէրիֆին իչպու (պուլլա) միւսէվվէտէսի իլէ թէէեիտի միւտտաա իյլէտիկի պիր գաթ տատա զահիր օլուր։

Պիրինճի պէնտ.— (Էրիսգօրսլըղա գանտիտա թայեին օլընաճագ զէվաթ՝ թէպապը տէվլէթը Ալիյէտէն վէ էրմէնի-գաթօլիք ճէմաաթընտան օլմագ լազըմ կէլէճէկինտէն, պունլարըն ատրգայը թէպապատէն օլմալարընա իթինա վէ տիգգաթ օլընմագ իւզրէ. Քիւրսիի շէրիֆ ճանիպինտէն իճապ իտէնլէրէ վէսայա օլունաճագ տրը)։

Էվվէլա՝ ճէմաաթը մէզքիւրէ էֆրատընը էֆքեարը մալիւմ վէ ահվալը մազպութէսինէ նէզարէն, հիչ պիր թա-

բաֆտան պու եօլտա թէնպիհաթ իյֆա օ-
լընմասընա գաթիէն հաճէթ օլմասընընտա
չիւպէ եօգ տըր։ Սանիէն՝ էկէր պունտան
վէ էրիսգօրսլըը միւնհալ օլան մահալ-
լերտէ թէչքիւլ լազըմ կէլէն ճէմիյէթը
ինթիխապիէլերէ տաիր վուգու պուլաճագ
իլանաթը՝ Բօմա մարիֆէթիյլէ իճրա օ
լունմասը գաղիէսինի իսթիհալ իյլէմէք
իսէ, պէօյլէ պիր մաթլուպը նէզտը հիւ-
քիւմէթը Սէնիէտ գարինի էսաֆ օլամա-
եաճաղը պէտիհի տիր։

Իքինճի պէնտ.— (Թաշրա էրիսգօրսլ-
ըգլարընտան միւնհալ օլտուգտա, ու-
սուլը մէվզուէսի իգթիզասընճա, ֆէնա-
պիին վէ ավամ թարաֆընտան պիր գըթա
գանտիաա տէֆթէրի թանզիմ վէ Սինոդա
թագտիմ օլունմագ ատէթի իլղա օլուն-
մամըշ տըր)։

Պու ֆէգրանընն ախըրընտա իլղա օ-
լունմամըշ տըր սէօզիւ, պէօյլէ խաֆիֆ-
ճէ, ատէթ թապիր օլունան գայտէի ինթի-
խապիէյի պօզմագ՝ Բօմանընն եէտը իսթի-
եարընտա օլտուզընը իյմա իթմէքլէ պէ-
րապէր, պալէատէ իշպու լայինանընն է-
սասը, ասլը վէ մագսատը հագիգիսինէ
տաիր արզ ու պէեան օլընան միւթալէայը
տախի թէէքիա իտէր. պիր տէ պունտա
(գանտիտալարընը) ատէտի մէսքիւթանէյի
պրազըլընեօր։ Էրիսգօրսլուղա գանտիտա
թայեին օլունանլարընը իւշ նէֆէրտէն ի-
պարէթ օլմասը իսէ, մին էլ գատիմ կի-
լիկիա բաթրիքլիկինին վէ պիլճիւմէ Շարգ
Ֆիլիսէլէրինին ուսուլը ճարիէսինտէն օլ-
ասընը՝ ումուրը մալիւմէտն տիր։

ՊԱՏՄԱԲԱՆ
(Տէվամի)

ԱՏԱՆԱ

Միւէլլիֆ էֆէնտի,

Սիզին, Միլլէթ վէ Վաթան իչին ղայ-
րէթ վէ գէ՝աքեարլըընընը թէչէք-
քիւրլէր իսէրիզ։ Միլլէթիմիզին հու-
գուգընը մուհաֆազա իթմէք՝ պիզիմ տա-
խի վազիֆէմիզ տիր, լաքին Ատանատա
միւրթէքիպ Թերզիանիսթէր չօգ տըր.
չիւնքի Թերզեան էֆ. պու.բատա էօյլէ
պիր ֆէնտ իլէ քէրլի թըրնագլարընը միլլէ-
թին գալպինէ կէչիրմիշ տիր քի, էքսէրի
եիւզէ կէլէն զէնկին սընըֆլար հէր միւթ-
թէհէմ տիրլէր. չէօյլէ քի, քիմինի տիւ-
յէն մաքինասընա օրթագ ալմըշ, քիմինի
չիֆթլիք միւտիրի էթմիշ տիր. պիրի՝ հիշ
պիր սէրվէթի օլմատընը հալտէ, պինլէրճէ
լիրա սահիպի օլմըշ. հէլէ պազըլարընը
գըզ ալըպ վէրմէք իլէ, պազըլարընը տա
ագըլ էրմէզ պաղայըշ իլէ քէնտինէ բապ
էթմիշ տիր։ Հէր նէ հալ իսէ. եինէ տէ
պիզ նէ գատար զաիֆ օլսագ, եաբա-
ճաղըմըզ մուխալիֆիլիքտէն կէրի տուր-
մաեաճաղը. Քէքիլիքեան Վ.ին թեմիմիզ
մէրխասալըզընտան իլա նիհայէ բէտտինէ
վէ Թերզեան էֆ.նին նամէյրու թէչէպ-
պիւլէրինին ատէմը գապուլինէ տաիր
Ատլիէ վէ Մէղահիպ նէզարէթինէ հէվալէ
օլընմագ իւզրէ վիլայէթէ պիր բրօթէսթա-
նամէ թագտիմ էտէճէյիմիզ կիպի, միւհ
թէրէմ Երեսփոխանական ժողովըմըզա
տախի հուգուգըմըզը միւտաֆասրնա
տաիր միւրաճաաթ տա պուլընմագ թէ-
չէպպիւսիւնտէյիզ. իւմրա իտէրիզ քի,
Մէճլիսի միլիմիզ, հէր եէրէ օլտըը կիպի
պիլիասսա Թերզեան էֆ.նին բօլթիգա-
ը ալթընտա հէնուզ ինլէմէքտէ օլան
Ատանամըզա ֆարգը վէ խուսուսի պիր
հիմմէթտէ պուլընարագ. պիզէ մուավի-
նէթլէրինի էքսիք էթմէեէճէք տիր։

Պունտան 7-8 սէնէ մուգատտէմ, մէր-
հում էմմանուէլեան Կ-Բաթրիգ էֆ.յէ,
Թերզեան էֆ.նին Ատանա, Թարսուս,
Մէրսին, Սիս վէ Հաճընտա վագը օլան
մուամէլաթը նապէճասը հագգընտա պիր
լայինա եազըլմըշ իտի։ Միւշարիլէյհ տէ,
լաիհի մէղքիւրէյի Թերզեան էֆ.յէ,
«Շու հագգընտա եազըլանլարա պագ,
նէ՞ ճէվապ վէրէճէքսինն» տէյի իտէ էթ-
միշ իտի. եազըլան չէյլէր իչին, եազա-
նըն միւթէալլիւգաթընտան պազըլարընը
կէօրէրէք. պիր տահա եազմամագըը ի-
չին կէօյա թազիր էթտիրմիշ իտի. լաքին
եազան զաթ, միլլէթին վէ քիլիսանընն
մէնֆաաթը իչին եինէ տէ եազմագըգ-
տան կէրի տուրմատրը կիպի, պաշ-
գալարը տա օ եօլտա լայիհալար իլէ
Բաթրիգխանէյի տօլտուրմըշ իտիլէր. ա-
ճապա միւմաիլէյհին ինթիխապը սըրա-
լարընտա, Բաթրիգխանէ Դիւանընա պիր
տէֆա միւրաճաաթ օլընայտը տա, պու
պէլաի պէրզախ միլլէթին պաշընա չըգ-
մասա օլմազմըյտը։ Եազըլան չէյլէր էօյլէ
չէյլէր իտի քի, էկէր մէյանը ալէհիյ-
թէ չըգմասը իճապ էթսէ, գօրգարըմ քի
թաշընընընմըզ Դաթօլիք խմինէ լէքէ
կէլիրտի. էօյլէ չէյլէր քի, բուհանիլիկէ,
եպիսկոպոսլըզա ասլա ուեամազ։ եա-
գընշամազ։

Պուրատա Հատիկեան Վ.ին՝ Թերզեան
բօլթիգասընը թաագի զէ պու եիւզտէն
պիր քիւլահ տա պէն աբայրմ սէվտա-
սըյա իրթիքեապ ըթտիկի հալլէր,
արթըգ հատտինի թէճավուզ էթտիյին-
տէն, միւհթէրէմ Երեսփ. ժողովըմըզէն
նազարը տիգգաթընը տավէթ իտէրիմ.
զիրա պիր ճիհէթի տէ, պու միւհթէրէմ
Մէճլիսիմիզին խայսիյէթինէ այիտ տիր.
չիւնքի Հատիկեան Վ., ատէթա քիլիսայը
միթինկ հայինէ տէօնտիւրտիւ. հէր կի-
րակի վէրտիկի քարոզտա, Սթամպօլ Դա-
թօլիք էհալիսի վէ ժողովքլարընը գարշը
քէնտի բիրի օլան Թերզեանընն գուլլանտը-
ղը, տինսիզ, չիւրիւք, հերետիկոս, քէլի-
մէլէրինի գուլլանըլըեօր. Սթամպօլլըլարընն
տինսիզլիյի պիզիմ իչիմիզէ տէ կիրմիշ
տիր, սագընընն տէեօր վէ սայիր վիճտան-
սըզ սէօզլէր սէօյլէտիքտէն մաատա պիր տէ
իչինի կիւմիւնիւ թէրքէ, էվլէրէ տիւշ-
միւշ, օ եօլտա վազլար էտիյօր. պիզ,
մէրգուսմըն տէֆի իչին չարէ տիւչիւնճիւ-
չիւմիւզ կիպի, Երեսփոխան մէճլիսիմիզ
տէ միւտաֆաաի նամուսը իչին մէրգու-
մըն եազասընը եազալամալը տըր։ Է՛յ
միլլէթտաշլարըմ, է՛յ Սթամպօլ Գաթօ-
լիքլէրի, արթըգ եէթէր պու գատար նէ-
ճապէթ վէ միւսապէրէթլէ հարաքէթ էթ-
մէ՞իզ։ Թերզեան էֆ., սիզին պու հա-
լինիզի, պու սիւքիւթիւնիւզիւ էսէրը
զասֆէթ տէյի պիլէրէք. քիւսթախլը-
ղընտա տահա զիեատէ իլէրի կիտէճէք
տիր. էմին օլընը։ Տահա նի՞չէ միւմաի-
լէյհ հագգընտա հիւրմէթլէ տավրանա-
ճագսընը։ Պու խուսուստա իպրէթինիզ-
լէ, պիզ թաշրալըլարը նի՞չին թէչվիգ
էթմէեօրսընըզ քի, պիզ տէ քիլիսէլէրի-
միզտէ խմինի պիլէ անտըրմաեալըմ.
արթըգ եէթէր։

Մէղքիւր Հատիկեան բաբազ, Սթամ-
պօլլըլարա վէ Թերզեան էֆ.յէ հագգըյ-
լա մուարրզ օլան Ատանալըլարա, տին-
սիզ տիրլէր. Դաթօլիք տէյլ տիրլէր...
տէմէսիյլէ, աճէպա քէնտիսինին պիզէ
մալիւմ օլան կիզլի վէ աչիքեար սուի ան-
վալինի կիզլէմէ՞ք մի իսթէյօր։ Իւչտէօրթ
այտան պէրի «էհլը վուգուֆ» նամ տօս-
թըմըզը Թերզեան էֆ. իլէ ավէնէսի օ-
լան մահուտ բաբազլարը մէզհէպ հագ-
գընտաքի հալ ու հարէքէթլէրինի չտե-
լիլլէր իլէ իսպաթ էթտիկի վէ մէգալէլէ-
րինին ըէվիչինտէն անլայլաճաղը իւզրէ
տահա տա պահս էտէճէյի կիպի, պէնտէ-
նիզ տէ չիմտիլիք իչին Հատիկեանընն պիր
մուամէլէօնի զիքր իլէ իքթիֆա էտէ-
ճէյիմ։

Թագրիպէն պունտան ալթը սէնէ ագ-
տէմ Թերզեան էֆ.՝ Տ. Մատթէոս քահա-
նայ Յակոբեան իլէ Հատիկեանընն վէ պիր
խայլի տավէթլիլէրին վէ պէնտէնիզին
հաղըր օլըգլարը պիր կնունք զիեաֆէ-
թինտէ, մուպահասա պաղը ատարսրզ քա-
հանալար իւզրինէ տէօնաիւլիւ պիր սը-
բատա, «Հէր կէօրսիւկիւմիւզ բուհանի-
լէրէ պագարագ, ճիտտի բուհանիլէր ի-
միչ կիպի անլէրտէն իպրէթ ալարագ չօգ
եանընընեօրը. չիւնքի Ազիզ Քրիթապընն
բուհընա մութապըգ բուհանիլէր արայըպ
պուլմագ չօգ միւշքիլ տիւր. Աւետարան՝
հագիգի բուհանիլէրին իւզէրինտէ չու ա-
լէմէթ պուլընաճագ, եանի Բուհ էլ Գուտ-
սա մալիք օլուպ, օգուտընգլարը խաս-
թալար չիֆա պուլաճագլար. զէհիրլի
հայվանաթտան զէհիրլէնմէնին հիւքմիւ օլ-
մաեարագ, նիչէ միւճիզաթլար սըրասընտա
էօլիւլէրի պիզէ տիրիլտէճէքլէր. պու
տէտիքլէրիմին հիչ տէյիլ իսէ պիրինին
իւզէրինտէ պուլընմաեան վէ Բուհ էլ
Գուտս իւզէրինտէ պուլընտըզընը պարի
իպրէթ վէ ֆիրիլիյէ կէօսթէրմէեէն բու-
հանիլէրտէն ալտանմայըպ կէրի գաչմայը»
սէօզիւմէ, պիրտէն պիրէ Հատիկեան բա-
բաս՝ տին վէ իթիգատընընն նօգսանիյէթի-
նի կէօսթէրիրճէսինէ, «Սէնին օ տէտիք-
լէրին միւճիզաթընն վէ օ իթիգատտա
բուհանիլէրին չիմտի զէմանը կէչմիշ տիր
ճէվապընը վէրիր։ Պէնտէնիզ տէ, «Սէն
բուհանիլիյինէ, քիլիսէյէ, պիւթիւն Խրիս-
թիանլարընը իթիգատընա վէ Ազիզ Քրիթա-
պա պու իթիրաֆընն իլէ գարշը հարէքէթ
էթտին. Քրիստոս էֆէնտիմիզին «Ցիւն-
եա կէչէճէք ամմա, պէնիմ քէլամլարըմ
կէչմէեէճէք» սէօզիւնիւ նա՞սըլ թէքզիպ
վէ թանգիր էտիեօրսընն. էկէր քէլամլարընն
իճրասընընն միւատէթի վար իսէ, պու
կիւնքի իճրա էթտիյինիզ մուգատտէս
Մկրտութիւն այինինին հիւքմիւնիւն
կէչմէտիյինի նէ՞ իլէ իսպաթ էտէճէքսինն»
տէտիմ. Թերզեան էֆ., «Հաղրը պուլու-
նանլար, քէնտի սիւքիւթիյլէ, Հատիկեա-
նընն էֆքեարընտա օլտըզընը անլամասընը-
լար տէյի՞ մի, եօգսա նէ՞ կէղլի մագսէտ
մէպնի, Հատիկեանը թէքտիր էտէրէք.
«Նի՞չին միւճիզէ զէմանը կէչմիշ օլսուն.
պիր գաչ սէնէ ագտէմ էվրօբանընն աթէչֆի-
չան տաղլարընտան պիրի թուութուշարագ,
աղղընտան ագան լավալարտան եագը-
նընտաքի պիր չէհիր պաթմագտա իքէն,
չէհր էհալիսի վէ բուհտանիլէր կիտիպ հէբսի
պիրլիքտէ Ալլահա տուա էտէրէք, թէհ-
լիքէ տէրհալ թէսկին օ՛լմատը մը» տէտի։
—Վա՛յ սիզէ էյ Ատանա ճէմաաթըմըզ քի,
պէօյլէ իթիգատսըզ բուհանիլէրտէն իպ-
րէթ ալըեօրսընըզ։ Պիր տէ պու բաբաս՝
քիլիսէլէրտէ վէ խանէլէրտէ, Սթամպօլ
Երեսփոխանլարը իլէ ճէմաաթընն տին-
սիզլիյի իչիմիզէ տէ կիրմիշ սագընընն»
ֆիլան տէյի Թերզեանընն Բօմատան վէր-
տիյի թալիմաթը իճրա էտիեօր. լաքին չու
ճիհէթինէ տէ թէճճիւպ վէ թէչսսիւֆ
էտէրիմ քի. Ատանա Գաթօլիք միլլէթ-
տաշլարըմըզ նէ՞ վիճտան իլէ պէօյլէ քա-
հանալարընն բէչինէ տիւշիւպ տէ, միւհթէ-
րէմ Սթամպօլ ճէմաաթըմըզա էթտիյի հա-
գարէթէ իշթիրաք էտիեօրլար։ Պու Հատիկ-
եան բաբաս, էհալիյի թէչվիգ իլէ Քէքլիք-
եան նամ բահիպէ թէպրիք թէլէկրաֆը իմ-
զալաթընեօր։ Թէչսսիւֆ իտէրիմ, հէմ տէ
հայրէթտէ գալընեօրըմ քի, պու իմզա է-
տէն էֆէնտիլէր իչինտէ. մագթուլ բէտէ-
րինին վագրայը ճինահյէսինի տէրխաթը
էթտիքճէ աղլեան պիր կէնճ տէ պուլընմ-
ագտա տըր։ Պու էֆէնտի նա՞սըլ իմզա
էտէրէք Թերզեանիսթէրէ իշթիրաք էթ-
տի. պունընն հիրմէթի վար, օնու տա պիզ
պիլիրիզ. լաքին աճէպա պու սուրբէթլէ
հէր իշ գաբանը՞ մը զանն օլունուեօր.
էմին օլալըմ քի. ատալէթի իլահիյէ եէրի-
նէ կէլճէք տիր. Ալլահա թէվէքքիլ
էտէնլէրէ տէ մուավինէթի իլահիյէ եա-
վէր օլաճագ տըր։ ★

Ատանա, 4(17 Նոյեմբեր 1911

Մեհմուա.— Իմզասը եէտիմիզտէ մահ-
ֆուզ օլան սահիպը մէքթուպ, էմմա-
նուէլեան Կ-Բաթրիգ զէմանընտա, Թեր-
զեան Գերապայծառընն ահվալ ու հարա-
քեաթընա տաիր Ատանատան պաղը մուա-
հիմմ թահրիրաթլար եազըլմըշ օլըը-
ղընը, վէ պունլարընն էլպէթտէ Կ-Բաթ-
ր՛ խանէ գուեեուտաթընտա սագլանմը
օլմասը լազըմ կէլէճէկինի պէեան իտի-
եօր։ Պու խուսուստա պիր գաչ սէօզ
սէօյլէմէք իսթէրիզ.— Սահին տիր քի,
Ամեն. Սապպաղեան Պօղոս Պետրոս ԺԲ.
Կ-Բաթրիկին իսթիֆասընտան սօնրա,
միւնհալ գալան Կ-Բաթրիգլիք քիւրսի-
սինէ պիր միւնասիպինին ինթիխապընա
թէչէպպիւս իտիլտիկինտէ, պիզտէ, ին-
թիխապ իտիլէճէք զաթը՝ էվվէլճէ
կէչիրտիկի էօմիւր, պուլընտըզը մէմուրի-
յէթլէր վէ էօմրիւ իլէ մէմուրիյէթլէրի-
նին նէթիճէլերի հագգընտա արիզ ու ա-
միզ թահգրգաթ իճրասը, էօթէտէն պէրի
ատէթ վէ գայտէ հիւքմիւնէ կէչմիշ օլ-
մաեըպ, զաեէթ խաֆիֆմէչրէպլիքլէ պու
եօլտա ինթիխապաթ իճրա իտիլտիկի կիպի,
Թերզեան էֆ.նին ինթիխապընտա տախի
այնի հալ վագը օլմըշ, վէ պու սըրատա
հասըլ օլան էֆքեար սէյի էսնասընտա,
էկէրչի պիր քէրրէ Ատանանընն պու կիւնքի
էհլը վուգուֆընա վէ էմսալինէ միւրաճա-
աթ իտիլսէ, օ սէյլին անինտէ գուրու-
եաճաղը վէ հիւքմիւ գալմասեաճաղը
տէրքեար պուլընմըշ իքէն, իշթէ պէօյլէ
մուհիմմ պիր մէսէլէտէ միւնթէխիպլէրին
պունու տիւշիւնմէմէսի վէ իճրա իթմէ-
մէսի, ճէմաաթըմըզը, պու կիւն պիր
Թերզեան պէլիէյէ ազիմէսի զարշըսընա
չըգարմըշ տըր քի, մէսուլիյէթի պիր
տէրէճէյէ գատար, պիզ, միւնթէխիպլէրի-
նիզէ այիտ օլտըզընը իթիրաֆէ մէճպուլ-
ըզ։ Լաքին պալէատէքի մէգալէ ահի-
պինն սէօյլէտիկի տօզրու օլտըզը հալ-
տէ, —տօզրու օլմասը հագգընտա չիպէ
իթմէյէ հիչ պիր սէպէպիմիզ եօգ տըր,—
վագթըյլա։ Եանի Էմմանուէլեան Կ-Բաթ-
րիկին զէմանընտա Ատանատան Թերզեան
Գերապայծառընն ահվալ ու մուամէլաթը-
նա տաիր պաղը մուհիմմ մէքթուպլար
եազըլմըշ, վէ պունլար էլպէթտէ Դիւան-
տա սագլանմըշ իտի իսէ, ինթիխապատան
էվվէլ, եախօտ ինթիխապ զէմանընտա,
զիհինլերի թէնվիր իթմէյէ, ալընմագ իւզրէ
օլան ատըմլարը ալարարմագտան կէրի տուր-
տուրմաեա սէպէպ օլապիլէճէք օլան օ մու-
հիմմ էվրագ նի՞չին մէյտանա չըգարըլ-
մամըշ տըր։ Կէրչի պաղը Եպիսկոպոսլա-
ըրմըզ վէ բէհապիրնիմիզ, աշխարհական
միւնթէխիպլէրէ, գաբըլարգլարը սէյլին
նէթիճէսի իլէրիտէ էյի օլմասեաճաղընը,
ումուգլարը կիպի չըգմասեաճաղընը խա-
պէր վէրմիշլէր, անլաթմըշլար իսէ տէ,
ճէմաաթըն պէտապախթըզընտան մը տէ-
յելիմ, նէ՞ աէյելիմ, միւնթէխիպլէր՝ սըրֆ
սէօզէ գանսաթ կէթիրմէմիշլէր տիր,
եախօտ օ սէօզլէրէ սուի մանէլար վէր-
միշլէր տիր. ֆագաթ էկէրչի Ատանա-
տան, Կ-Բաթրիգ ինթիխապը մուամէլէսի
օլմազտան էվվէլ, էհալիի մահէլլիյէ թա-
բաֆընտան եազըլմըշ օլան էվրագ մէյ-
տանա չըգսա իտի, բէք իհթիմալ տըր
քի, էֆքեարը ումումիյէտ պիր թէպէտ-
տիւլ զուհուրա կէլէպիլիր, միւնթէխիպ-
լէրի աղ չօգ տիւշիւնմէյէ, տիւշիւնտիւր-
մէյէ սէպէպ օլուր իտի։

Հէր նէ իսէ, օլան օլտու. ֆագաթ
պու կիւնտէ, պիր պէգ. սէնէ մուգատտէմ
եաբըլմըշ օլան պիր չէյին պօզուլմասը-
նա, օնտան կէրի տէօնիւլմէսինէ՝ պէգ-
զաթ Թերզեան էֆ. սէպէպ օլտըը, վէ
միլլէթին, պունտան պէօյէ քէնտիսիյլէ
եաշամասը իմքանսըզլըգ տէրէճէսինէ
կէլմիշ պուլընտըզը հալտէ, միլլէթ, պու
մագսէտինէ մուվաֆագ օլմագ իւզրէ,
քեաֆֆէյի վէսայիթէ միւրաճաաթա մէճ-
պուր տըր։ Պինանէն ալէյհ վագթընտա
Կ-Բաթրիգխանէյէ եազըլըպ, Դիւանատա
կիզլէնմիշ վէ մէյտանա չըգմամըշ հէր նէ
վէսիգա վար իսէ, պու կիւն անլէրին
մէյտանա չըգարըլմասը՝ տավայը միլլինին
պիր ան էվվէլ պաշա չըգաճաղընա մէ-
տար օլապիլէճէկինտէն, պու խուսուսը
Վարչութիւնըմըզընն, Երեսփ. ժողովըմը-
զընն նազարը տիգգաթլարընա ինալէ իտէ-
րիզ։

Պալէատէքի մէքթուպատա պէեան օ-
լընան պաղը չախսի ֆրգրալար, պիթթա-
պի մուհարրիրին թահթը մէսուլիյէթինտէ

թապ վէ տէրճ իսիլմէքլէ պէրապէր, անճագ Սթամպոլ էրմէնի-գաթօլիք ճէմաաթընա վէ պիլխասսա Երեսի. ժողովա գարը Հատիկեան Վ.ին, քարոզարընտա վէ էվլէրտէ սէօյլէտիկի բիվայէթ իսիլէն սէօզլէր թէքզիպ իսիլմէտիքճէ, օ չիրքին սէօզլէրի գաթիէն բէտտ իլէ, քէնտիսինէ իհտէ իտէր, վէ Սթամպոլ ճէմաաթընէն, զանն իթտիկի կիպի տինսիզ, մէզհէպսիզ վէ սաիրէ տէյիլ, պէլքի քէնտիսինտէն զիհատէ տինտար, մէզհէպբէրվէր օլմաղընը, վէ մէզհէպբէրվէրլիկի, տինտարլըղը՝ Հատիկեանլարտան տէրս ալմահա միհթաճ օլմաղընը, հաթթա քէնտիսի կիպիլէրէ էօյրէթմէյէ միւգթէտիր պուլընմաղընը տէրմիհան իյլէրիզ։

ՔԵԱՄԻԼ ԲԱՇԱ ԻԼԷ ՊԻՐ ՄԻԻԼԱԳԱԹ

Սատրը սապէդ Քեամիլ բաշա, Բօրսահիտէ պուլունաղը զէման, օրատա չըգան Վէրիթէ նամ զաղէթանընն պիր մուհարիբի՝ միւշարիւէյհ իլէ միւլագաթ իթմիշ տիր։ Պու միւլագաթընն պաշլըճա ֆըգրալարընը՝ բէֆիգիմիզտէն նագլէն տէրճ իտէրիզ։

— Զաթը ֆէխիմանէլէրինն Մըսրրա սէյեահաթը, թարաֆը Շահանէտէն էօհէնրզէ իհալէ իսիլմիշ օլան պիր մէմուրիյէթլէ օլաղը վէ Բօրսահիտէ կէլմէնիզ տէ պու մէմուրիյէթի ճիւմլէսինտէն պուլընաղը բիվայէթ օլունուեօր։

— Վագաա սէյեահաթըմ հագգընտա բէք չօգ շէյլէր սէօյլէնսի իսէ տէ, պէն՝ ահվալը սբհիյէմ իչին Մըսրրա կէլմիմ։ Հիչ պիր մէմուրիյէթը բէսմիյէմ եօգ տրը. թէքրար իսէրիմ, եալընըզ սբհիթիմի իհատէ իչին կէլտիմ։

— Բաշա հազրէթլէրի, էլհէվմ Օսմանլը վէ Իթալիա տէվլէթլէրի արասընտաքի ինթիլաֆ վէ մուհարէպէնին նէթիճէսի միւհթէմիլէսի հագգընտա էֆքարընըզը անլահապիլիրմիյիզ։

— Շիմտիլիք ահվալ՝ սայքի մէճնուլըմըզ տրը։ Մահէլլի հարպտան ալտրըմըզ խապէրլէր էօյլէ շէյլէր տիր քի, հիչ պիր շէյտէն խապէրտար օլմաղընմըզը պէհան իթմէք, տահա տօղրու տրը, վէ շիմտիտէն պիր թագըմ քէշֆիհահթտա պուլընմագ տա՝ վագրթսըզ տրը։ Պունունլա պէրապէր էֆքար վէ հիսսիհաթը ումումիյէյ կէօրէ, էլհէվմ միլլէթին թօքրաղընը միւտաֆաա իտէն ասաքիրը Օսմանիէտէն էն սօնունընն հահաթընա խաթէմէ վէրիլէնէ գատար մուհարէպէյէ տէվամ օլընաճագ տրը։

— Հալպուքի նագընտա նամուսլը պիր սուչ ագտ օլընաճաղը հագգընտա պիր չօգ էմարէլէրտէն պահս օլունուեօր։

— Էվվէթ, բէք չօգ պահս օլունուեօր... լաքին թէլէկրաֆ ածանսլարընտա։ Տէվլէթը Օսմանիէ, քէնտիսինտէն զասպ իսիլմէք իսթէնիլէն մէմլէքէթ իւզէրինտէ մայիք օլտըղը հուգուգը հիւքմրանիսինտէն վազ կէլմէսի էսասը իւզէրինտէ միւէսսէս պիր սուչ հագգընտա մուխապէրէյի ասլա գապուլ իթմէյէճէք տիր։ Հիւքիւմէթ՝ պու պապտէ թէսլիմիյէթէ մէյեալ օլսա տա, Թարապլուս վէ Պէնկազի էհալիսի՝ էօյլէ պիր գարարը հիւքմսիզ ատտ իտէնէքլէր տիր։

Պատէհու Քեամիլ բաշա, գուրնաղճա պիր թէպէսսիւմլէ, եէնէ պէօյլէ ահվալ սրբասընտա, Ֆրանսանընն, գուվվէթլի վէ զէնկին պիր տէվլէթ օլմասըյլա պէրապէր, անճագ գբրգ ուզուն սէնէլէր ուզ բաշարգտան սօնրա Ճէզայիրի թէսկին վէ ֆիլիէն գտպթ իտէպիտիկինի խաթրա պրագմըզ, վէ— Թարապլուստա այնի հալտանա ուզուն սիւրէճէք տիր, տէյի իլա-վէ իթմիշ տիր։

— Բա՛շա հազրէթլէրի, պու սապահ Ինկիլթէրրա գրալը Թարաֆընտան սուրէթը խուսուսիէտէ գապուլ օլընտըղընը-ղընն խապէրինտէն տօղայը հագգբյլա մէ-բրագտա պուլընան էհալիյի մէնմուն իթմէք արզուսինտէյիզ։

— Հաչմէթլու Ինկիլթէրրա գրալընը վիեարէթիմ զաեէթ խուսուսի պիր մագսէտլէ, վէ սապէդ էվլիեայը սէմուրը տէվլէթտէն օլմագընընը հասէպիյէ օլուպ, անճագ բէսմի գապուլ սըրասընտա հիչ պիր մէվգիմ պուլընմասընընտան վէ պուլունամահաճաղընտան, իչպու միւլագաթը խուսուսիյէնին՝ սէմուրը տիւէլիէյ միւթէալլիգ օլմասընը պունտան անլաշընը։

— Պունսուզլա պէրապէր զիհարէթինիզ, տերհալ պէօյիւք պիր մէրագ, թահրիգ իթմիշ տիր. պու մէրագ, հէնուզ թէսկին օլընմամըշ, վէ զիհարէթինիզէ հագբգի պիր էհէմմիյէթ վէրիլմիշ տիր։

— Էվվէթ... ֆագաթ խէթա իսիլմիշ տիր. չիւնքի ասլա էհէմմիյէթի եօգ տրը։

— Պիր վագրթտան պէրի Ինկիլթէրրա իլէ Թիւրքիա պէյնինտէ իթթիֆագ եախսա իթիլաֆ բրօժէլէրինտէն պահս օլունուեօր։ Էֆքարը ումումիյէճէ, սիզին, գըրալ Ֆորժա պու պապտէ պազը թէքլիֆաթտա պուլունմագ իւզրէ մէմուրիյէթինիզ վար իմիշ։

— Էվվէթ... պէլքի... օլապիլիր... լաքին հէր հալտէ մուհարէպէ խիթամ պուլմասրգճա, պէօյլէ պիր շէյ օլմազ վէ օլմահաճագ տրը. հաթթա պունուտիւշիւնմէք պիլէ պիհուտէ տիր։

— Հալպուքի պու իթթիֆագ եախսա իթիլաֆ, մուհարէպէյէ պիր ան էվվէլլ խիթամ վէրմէք իչին պէլքի պիր վասրթա օլուր։

— Ասլա. Իթալիանընն իտտասլարը էօյլէ շէյլէր տիր քի, թէրքը աբազի վէ հուգուգը հիւքմրանիյէտէն վազ կէչիլմէ-ուչ էսասը իւզէրինէ իհրաի մուխապէրէյի հիւքիւմէթը Օսմանիյէ ասլա գապուլ իտէմէզ։ Պինաէն ալէյհ չիմտիլիք չու եա պու իթթիֆագ գապիլ տէյիլ տիր, զիրա մէմլէքէթիմին, քէնտի հիսսիեաթընա մուվաֆիգ օլմահան էսաս իւզէրինտէ միւտախէլէյի գապուլ իթմէսի միւմքինսիզ տիր։

— Օ հալտէ, բաշա՛ հազրէթլէրի, տէմէք պու սապահ գրալ իլէ միւլագաթընըզ պու մատտէ իւզէրինէ ճէրէեան իթտի։

— Ֆագաթ... պէն պէօյլէ պիր շէյ սէօյլէմէհօրում։ Զաթը հաչմէթանէլէրի վէ պէն՝ անճագ ահվալը ումումիյէտէն պահս իթտիք. սէօյլէմէք իսթէմէտիկիմ պիր շէյի պահա սէօյլէթմէյինիզ։

— Էլհասլը, սիզ, գրալ նէզտինտէ կէօրտիւկիւնիւզ հիւսնի գապուլտէն մէմնուն օլարագ մուֆարագաթ իթտինիզ։

— Մէմնուն օլմամագ գապը՞լ մի իտի. գրալ հազրէթլէրի հագգըմտա զաեէթ նազիքանէ վէ հիւսնի մուամէլէ կէօսթէրտիլէր։

— Վէ շիւպհէսիզ, մէվզուի պահս օլան բրօժէլէրին մուվաֆագէյէթի հագգընտա սիզ էյի իւմիտլէր վէրտիլէր։

— Խայր, խայր. մէվզուի պահս իթմէկէ հիչ պիր սէպէպիմ պուլունմահան պիր մատտէ հագգընտա իսրար իթմէյին։ Պիզ, ահվալը ումումիյէտէն պաշգա պիր շէյ իւզէրինէ կէօրիշմէտիք։

ՄՈՒՀԱՐԷՊԷ

Բարիզ, 1 Դեկտ.— Թարապլուստան ալընան մալիւմաթը միւխթէլիֆէյէ կէօրէ, Իթալիանլար՝ Հէննիտէ զապթ իթտիքլէրի մէվգիլէրի թահքիմ իթմէքտէ օլտըգլարընտան, Արապլարը օսմանիստէն բիսկիւրթմէք իւզրէ թէշէպպիւս իտէճէքլէրի հարէքէթը թէհավուզիյէ պիր միւտտէթ թէէխիր իտիմիշ տիր։ Սօն թէլէկրաֆլարընն պիլտիրտիքլէրի չարգաճը գավկալարտան հիչ պիր նէթիճէ հասըլ օլմամըշ տրը։

Բարիզ.— Էճնէպի զազէթալարընն, ալէլ ումում ահվալի Իթալիանլարա նամիսայիտ կէօսթէրմէքտէ օլմասընա վէ Արապլարընն՝ Իթալիանլար թարաֆընտան տիւշարը մէզալիմ օլտըգլարընը թաստիգ իթմէքտէ պուլընմասընա գարշը Իթալիա զազէթալարը ֆէվգէլատէ իզհարը հիտտէթ իտիեօրլար։ «Վիթա» տէեօր քի, «Ալման զազէթալարընն հարէքէթը թէարրուզքեարանէսինէ արթըգ թէհամիլ իտէմէյիզ։ Պու զազէթալար, ասքէրիմիզի վահշիլիքլէ իթհամ իտէրէք, պիզի աչրգտան աչրգա մուախէզէ իտիեօրլար։ Ալմանիա հիւքիւմէթի, էլհէվմ Իթալիա իլէ մէվճուտ օլան միւնասէպաթը տօսթանէյի մուհաֆազա իթմէք իսթէեօրսա, պիր միւթթէֆիգ տէվլէթ հագգընտա թուրթուլաճագ խաթթը հարէքէթի զազէթալարընա թայէին իթմէյի տիր»։

«Ֆօրրիէրէ տէլլա Սէրա» տախի՝ Ավթրիա զազէթալարընն լիսանընը թէնգիտ իտէրէք, տէեօր քի, «Իթթիֆագը միւսէլլէսին պագասը զաեէթ չիւպհէյի տիր, վէ Իթալիա էհալիսի՝ միւթթէֆիգէրինին տօսթլըղընը պու կիւն անլամըշ օլտըղընընան, մէզքիւր իթթիֆագդն թէճատտ իտիլմէեէճէկի զանն օլընմագտա տրը»։

Բօմա.— Նոյ. 30 Թարիխիյէ Մասուատան ածանս Սթէֆանիյէ աթիտէքի մալիւմաթ վէրիլմիշ տիր. «Սօն կիւնլէրտէ մէվսուգ մէնպատան պիտիրիրիլտիկինէ նազարէն, Իթալիանընն Աֆրիգա սէվահիլի իւզէրինտէ, Ասապ եախսա Բէհէյթա իւզէրինէ, վէ էկէր պունլար միւսթահքէմ իսէ։ Պուէրրա եախսա Պայուլ իւզէրինէ եիրիւմէք ֆիքրիյլէ։ Շեյխ Սայիտտէ քիւլիյէթլի ասաքիրը Օսմանիէ թօքլանմագտա, վէ պու ասաքիրի Պապէլ Մանտէպ նամ քիւչիւք պօղազտան կէչիրթմէք իչին պիր չօգ գաբրգլար Շեյխ Սայիտտէ ճէմ իտիլմէքտէ տիր։ Պունտան պաշգա Մէխատտա վէ Հիւտեյտատա տիկէր գուվվայը Օսմանիէնին թօքլանմագտա օլտըղը նազարը տիգգաթը ճէլպ իյլէմէքտէ տիր։ Իչպու ասաքիրին մէճմուը, միւթէատտիտ տաղ թօքլարըյլա 5000 քիչիէն զիհատէ օլուպ, 3000ի Շեյխ Սայիտտէ թօքլանմըշ տրը։ Պունէն թէքէլէրինտէ պիր գաչ ատէտ պէօյիւք չաբտա թօքլար տախի պուլընմագտա տրը։ Պու թէհիտէ խիթամ վէրմէք իչին սէֆինէլէրիմիզին՝ Արապիսթան սէվահիլինտէ պիր հարէքէթ իճրասը գարարլաշտըրըլմըշ տրը. անճագ Ինկիլթէրրա գրալ վէ գրալիցասընընն Հինտիսթանա կիթմէք իւզրէ Պարը Ահմէրտէն կէչէճէքլէրինէ ժէպնի, միւշարիլէյհիմայէ հիւրմէթէն, նոյ. 22տէն 26եա գատար հարէքէթը մէզքիւրէ տուբտուբրլմըշ տրը։ Այնի վագրթտա ժուխպիրլէրիմիզին խապէրինէ կէօրէ, Թայիս միւթէսարրֆընընն Թալիմաթ իսթէմէսի իւզէրինէ, հարէքէթէ հազըր պուլընմալարը Սթամպոլտան պա թէլէկրաֆ քէնտիսինէ էմր օլընմըշ տրը։ Զանն օլընտըղընա նազարէն, Պայրամտան սօնրա, սէվահիլիմիզէ գարշը պիր հարէքէթէ թէչէպպիւս օլընաճագ տրը։ Պինապէրին, սէֆինէլէրիմիզէ, պու հարէքէթի ժէն իթմէք վէ Թիւրքլէրին բլանընը հիւքիւմսիզ պրագմագ իւզրէ էմր վէրիլմիշ տիր։ Ասաքիրը Օսմանիէնին ճէմ օլմըշ օլտրգլարը Արապիսթան սէվահիլի իւզէրինտէքի գալէլէրին Թօքա թութուլուպ թութուլմատըղը հէնուզ մալիւմ տէյիլ իսէ տէ, չիմտիյէ գատար թօքա թութուլմամըշ պիլէ օլսա, հէր հալտէ թութուլաճագ տրը։

Բօմա, 2 դեկտ.— Պու կիւնքի թարիխլէ Թարապլուստան ածանս Սթէֆանիյէ իշար օլընմըշ տրը. «Տիւն սապահ, տահա միւսայիտ պիր մէվգի թութմագ իւզրէ, Մէսրի գալէսինէ տօղրու կիտէն ասաքիրիմիզ, նիզամիէ Թիւրք վէ Արապ կէօնիւլլիւլէրտէն միւրէքքէպ խայլի միգտարտա տիւշմէն գուվվէթինէ բասթ կէլմիշլէր տիր։ Թիւֆէնկ վէ թօք մուապտէլէսինտէն սօնրա, ասաքիրիմիզ իլէրիյէ եիրիւեէրէք, թայէին օլընան մէվգիյի թութմըշլար տրը։ Տիւշմէն, թօքլարըմըզը աթէշինտէն թագիպ օլընարագ, տարմասաղընն չէքիլմիշ տիր։ Մէսրի գալէսինտէքի պաթարիալարըմըզ իլէ ճէնուպտաքի Օսմանլը մէվգիի պաթարիասը արասընտա աթէշ տէվամ իթմիշ, վէ Իթալիան բիատտէ վէ իսթիհքեամ ասաքիրի կէլէրէք, եէնի խաթթըմըզը թահքիմ իթմիշլէր տիր։ Պու մուհարէպէտէ պիզտէն 8 մագթուլ վէ 17 մէճրուհ վուգուպ պուլմըշ տրը. տիւշմէնին թէլէֆթը մուհիմմ տիր։— Տիւն սապահ, տիւշմէն, Հէննինին ճէնուպընտան պիր թէարրուզ իճրա իթմիշ իսէ տէ. կէրի սիւրիւմիւշ տիւր։ Էօյլէտէն սօնրա, Գարլօ-Ալպերթօ նամ զբրնը գրուազէօրիւմիւզ Ֆօրնաչիյի պօմպարտէ իտէրէք, պիր պինայը թախրիպ իյլէմիշ տիր։ Պու պօմպարտըմանտան սօնրա. պիր Օսմանլը միւֆրիզէսինին աճէլէթէն Ֆօրնաչիտէն Այնը-Զարաեա, վէ տիկէր պիր միւֆրիզէնին Գէիրլատան օասիսին իչէրլէրինէ տօղրու կիթտիքլէրի կէօրիւլմիշ տիւր։ Պալօնլարըմըզ, Զանզուր թարաֆընընն հէման խալի օլտըղընը քէշֆ իթմիշլէր տիր։

Պէնկազի թարաֆընտան եէնի պիր խապէր եօգ տրը։

Բօմա.— Թարապլուստան ածանս Սթէֆանիյէ պիլտիրիլմիշ տիր. «Թան զազէթասընընն մուխպիրի Մ. Ժան Գարրէր, կէճէ խանէսինէ ավտէթ իթտիկի էսնատ, գամա իլէ իւզէրինէ հիւճում օլընարագ, պօղազընա եագընն օմուզընտան եարալանմըշ իսէ տէ, եարասը թէհլիքէլի տէյիլ տիր։ Ճարիհ, ֆիրար իթտիկինտէն, քիմ օլտըղը անլաշըլամամըշ տրը։ Անճագ միւմալէյտէն «Թան»ա կէօնտէրտիկի մէգալէլէրտէն տօղայը ինթիգամ ալմագ իչին իչպուճինայէթին պիր Թիւրք թարաֆընտան իճրա իտիլտիկի զանն օլունուեօր։ Տէրհալ թաագիպաթ էմրը օլընմըշ տրը։ Մ. Գարրէր վէ Ֆրանսա գոնսօլոսը թէհտիտ մէքթուպլարը ալմըշլար իսէտէ, հիւքիւմէթը մահէլլիյէ խապէր վէրմէմիշլէր տիր։ Մ. Գարրէրին ահվալը սբհիթէսի մէնուսնիյէթպախշ տրը։

Բօմա.— Մասուատան ածանս Սթէֆանիյէ պիլտիրիլմիշ տիր. «Տօպանտա պուլընան ասաքիրի թահքիմ իթմէք իւզրէ մահէլլը մէզքիւրէ ասաքիրը ճէտիտէ վէ թօքլար սէվգ իտիլմէքտէ օլտըղը՝ Արապիսթան սէվահիլինտէն ալընան խապէրլէրտէն անլաշըլըեօր։ Մէբա, Շեյխ Սայիտ, Շեյխ Ահմէտ վէ Ապուքիրէ տաբի գուվվէյի իմտատիյէ սէվգ իտիլտիկի խապէր վէրիլիեօր։»

Բօմա.— Թարապլուս հիւքիւմէթը մահէլլիյէսի՝ Մ. Ժան Գարրէրէ գարշը իճրա իտիլէն սուի գտստրն միւթէճասըրը հագգընտա լազըմ օլան մալիւմաթը վէրէճէք օլանա 10000 ղշ. միւքեաֆաթ վասընը հավի պիր իլանանմէ նէշր իթմիշ տիր։

Բօմա.— Թարապլուստան ածանս Սթէֆանիյէ. (Բէսմի.) Տէյլի Մէյլ, Տէյլի Կրաֆիգ, Մաթէն վէ Բբթի Մարսէյեէ զազէթալարը ժուխպիրլէրի. Նիւ-Եօրգտա չըգան պիր Իթալիան զազէթասընա, վագը օլան թալէպի իւզէրինէ քէշիտէ իթտիքլէրի պիր թէլէկրաֆտա, Իթալիանլարընն Արապլար հագգընտա վահշիլիքլէր իճրա իթտիքլէրինի թէքզիպ, վէ պիլաքիս Միւսլիմանլար թարաֆընտան Իթալիան ասաքիրինէ վահշիլիքլէր իճրա իտիլտիկինի թէէմին իյլէմիշլէր տիր։

Բարիզ.— (Թարապլուստան.) Լիկուրիա նամ գրուազէօր՝ Զուարայը չիտէթէ պօմպարտէ իթմէսինէ տէվամ իտիեօր։

Բօմա, 2 դեկտ.— Միլանտան պիլտիրիլտիկինէ կէօրէ, մուհարէպէնին նէթիճէլէրինտէն օլարագ, պիր չօգ զէյթին եաղը ֆապրիգալարը իֆլաս իթմիշլէր տիր։ Պունլարընն էն մուհիմմլէրինտէն Մօզանցտա Մ. Բօպիանինին ֆապրիգասը 585.000 ֆրանգ մէվճուտա գարշը 1 միլեօն 120.000 ֆրանգ աչրգ իլէ իլանը իֆլաս իթմիշ տիր։

Բարիզ, 3 դեկտ.— Սինուսիլէրին

պէօյիւք չէվսի իլէ մուխապէրէ իթմէք վէ մուհարէպէնին խիթամընը քէնտիսի-լէ գարարլաշտիրմահա չալըշմագ իւզրէ, ժէնէրալ Սալվանը՝ Գուգա ճիհէթինէ կիթմէք մէմուրիյէթիյէ Թարապլուսա վասըլ օլաբաղը Բոմատան իշար օլունուեօր։

Բոմա.—Տէրնատան ազանս Սթէֆանիյէ իշար իտիլմիշ տիր. «Տիւն իւչ գօլ Թիւրք վէ Արապ ասքիրի, ճէման 1000 քիշի գատար, ճէնուպի ճէնահրմբզա գարշը ումումի պիր հիւճում իճրա իթմիշլէր իսէ տէ, Թօրճլարբմբզ Թարաֆընտան կէրի սիւրիւլմիւշլէր տիր։

Բարիզ.— Իթալիա հիւքիւմէթի՝ Թարապլուսա Արապարա վէ Թիւրքլէրէ գարշը վուգուի բիվայէթ օլընան վահշիլիքլէրէ գարշը էճնէպի հիւքիւմէթլէրինէ պիր բրօթէսթօնամէ կէօնտէրմիշ վէ պուընընա պիրլիքտէ պիր թագըմ ֆօթօկրաֆ թասվիրլէրի տախի իրսալ իյէմիշ տիր։

Բարիզ, 4 դեկտ.— Ըէ Ումպէրթօ նամ իթալիան զրուազէօրիւ՝ Թաճուրայը թօբա թութմուշ տրը։ (Տիկէր պիր թէլէկրաֆ՝ մէզքիւր մէվգինին թախրիպ իտիլտիկինի պիլտիրիեօր։)

Սէլանիք.— Պազը ՝տօսթ տէվլէթլէր թարաֆընտան թէքլիֆ օլունան սուլ չարթլարընը գապալ իթմէսի իչին իթթիհատ վէ Թէրագգը ճէմիյէթի թարաֆընտան հիւքիւմէթ նէզտինտէ թէչէպիւսթա պուլունընտըղընա տաիր Թանղազէթասընին Սէլանիք մուխպիրինին չէքարիկի թէլէկրաֆը՝ ճէմիյէթ՝ սուրէթը գաթիյէտէ թէքզիպ իտէրէք, պու պապտէքի ֆիքր վէ մէսլէքինին տէյիշմէմիշ օլտուղընը պէտան իյէմիշ տիր։

ՐՈՒՄԷԼԻՏԷ ՍՈՒԻ ԳԱՍՏԼԱՐ

Պուլկար իսթիլալ գոմիթէլէրի թարաֆընտան՝ պու կիւնլէրտէ Ռումէլիտէ պազը ալչագճա սուի գաստլար վուգու պուլմուշ տրը։ Շէօյլէ քի բազար կիւնիւ Սէլանիքտէն Տէտէ-ազաճա կիտէն բօսթա թրէնի, Թօյրան տախիլինտէ Ազընճալը ըսթասիօնընտան գալգմասընը միւթէգդիմ, ֆուրկօնա պիր պոմպա աթըլարագ, կարտ տը ֆրէն Բրիզա իլէ Բաֆայէլ Թէլէֆ, վէ գօնտիւքթէօր Նիւզէթ մէճրուհ օլմուշլար տրը։ Եօլճուլարտան Թէլէֆաթ օլմամըշ տրը։ Սէլանիք մէրքէզ միւտտաիի ումումիսի՝ մահէլլը վագբաեա կէօնտէրիլմիշ տիր։—Ելինէ օ կիւնիւ Քէօբրիւլիւ գասապասը խարիճինտէ, իքի օտտան միւրէքքէպ բօլիս վէ ժանտարմա գարաղօլխանէսի՝ պիր Պուլկարըն ամտըղը պոմպատան թախրիպ իտիլմիշ, ֆագաթ նուֆուսճա զայեաթ օլմամըշ տրը։ Ճանի ֆիրար իմմիշ տիր։— Իլք վագբատան 5 տագրգա սոնրա, էֆրատը ճէտիտէյի համիլ պիր էշեա թրէնինին՝ Քէօբրիւլիւ խաթթը իւզէրինէ գոնուլմըշ օլան պիր պոմպանընը բաթլամասընտան, արգատան կէլէն 3 վակօնը բարչալանմըշ, ֆագաթ նուֆուսճա զայեաթ օլմամըշ տրը։Գիւսովա վալիսի Մաշհար պէյ՝ մահէլլի վագբաեա կիթմիշ տիր։—Բազար իրթէսի կիւնիւ տէ իչթիպատ չարշը ճամիսի՝ պոմպա իլէ պէրհավա իտիլիպ, չիմտիյէ գատար 12 նաշ վէ 20 մէճրուհ չըգարըլմըշ տրը։ Էհալիի Իսլամիյէնին հէյէճանը թէսկին վէ մուամէլէյի միւթէգապիլէտէն մէն վէ ճանիլէրին տէրտէսթի իչին թէտապիրը լաղըմէ իթթիխազ գելընմըշ տրը։

*** Պայրամ կիւնլէրինտէ ճամիլէրէ իտիլէն թէարրուզը՝ իսկան չըգարմագ մագսէտիյէ օլտուղը չիւպհէսիզ իտուկինտէն, հիւքիւմէթճէ թէսկինի հէյէճանա չալըշըլմասը, վէ միւթէճասըրլարընը տէրտէսթիյէ, ճիհէթը տալիէյէ թէսլիմ, վէ խաթթլարընը, ըսթասիօնլարընը, էպնիէյի ումումիէնին վէ խայգըն ճան վէ մալինին մուհաֆազասը իչին թէտապիրը լաղըմէնին իթթիխազը վէ իճապ իտէն մահէլլէրէ ասքէր միւֆրիզէլէրի սէվգի՝ Տախիլիէ նէզարէթինտէն իճապ իտէնլէրէ իշար իտիլմիշ տիր։

*** Օսմանը ազանսը, պու ճինայէթլէրին ֆաիլլէրի՝ Պուլկար գոմիթէլէրի օլմասեպ, Իթալիանը կիզլի մէմուրլարը օլտուզընը՝ զազէթալարա վագը օլան թէպիղաթընտա պիլտիրմիշ տիր։ Լաքին «Լէվանթ Հէրալտ»՝ պու բիվանէթէ ինանմասեօր։

*** Տիկէր բէամի մա[illegible]մաթը թէլէկրաֆիէյէ կէօրէ, գարաղօլխանէյէ պոմպա ատան Իշթիպլի Մահէ Մեհմատ՝ Իսկիւպտէ տէրտէսթ իտիլէրէք, թահթը նէզարէթէ ալընմըշ տրը։ Թահգըգաթա տէվամ օլունուեօր։—Իշթիպտէ ճամիյէ պոմպա աթըլմասը միւնասիպէթիյլէ հասըլ օլան հէյէճանվէ զալեան էնասընտա, Իսլամլարտան 12 քիշի վէ 1 չօճուղ մագթուլ օլմուշ, Պուլկարլարտան 14 մագթուլ, 32 ազըր մէճրուհ, 56 ազ թէհլիքէլի վէ 69 խաֆիֆճէ մէճրուհ վուգու պուլմըշ տրը։ Մէսէլէ՝ ումումի պիր ֆէլաքէթ չէքիլ ալմազտան էօնիւ ալընմըշ տրը։

*** Տիւն Պուլկար մէպուսլարը Տալչէֆ վէ Բավլօֆ էֆէնտիլէր՝ տախիլիէ նազըրընը զիհարէթլէ, Իշթիպ վագբասը հագգընտա մալիւմաթ խոթէմիշլէր վէ միւթէճասըրլարընն ճէզասընը թալեպ իթմիշլէր տիր։ Պազը մէմուրլարընն սուի հարաքեաթը հագգընտա տախի չիքեայէթտէ պուլունմըշլար տրը։ — Ճիվար մահէլլէրէ տէ հիւքմիւ օլմագ իւզրէ։ Իշթիպտէ իտարէի էօրֆիյէ իլան օլունմըշ տրը։

*** Թիւրքճէ զազէթալար՝ Մաքէտոնիատա վուգուա կէլէն ճինայէթլէրտէն մագսէտ՝ էհալիի Իսլամիէյի Խրիսթիեանլարա գարշը Թահրիգ իտէրէք, պիր թագըմ պէօյիւք ֆէնալըգլարա սէպէպիյէթ վէրմէք, վէ մէմլէքէթտէ ասայիշի իիլալ իլէ, էճնէպի տէվլէթլէրինին սիեասի վէ ասքէրիճէ պիլէ միւտախէլէսինէ գարու աշմագ օլտուղընը պէէան իտէրէք, վաթան վէ միլլէթը Սամանիյէճէ մուզիրը օլան պու հալլէրին վուգուա կէլմէմէսի իչին, Իսլամ էհալիյի սիւքիւնէթ վէ իթիտալա, վէ Խրիսթիանլար ալէյհինտէ հէր տիւրլիւ թէճավուզաթտան սագընմագա, վէ հիւքիւմէթ իշլէրինէ գարըշմահըպ, էֆալը ճինայէթքեարանէ միւթէճասըրլարընն ճէզասը թայէինինին՝ հիւքիւմէթ իհալէսինէ տաիր միէսսիր վէսաեա վէ իսթարաթտա պուլունմըշլար տրը։

*** Գուսովանը Թէլիգ վէ Սապոնա քէօյլէրի արասընտա ճէմ օլմուշ օլան սաղլըլար՝ հուտուտտան իշլէրի չէքիլմիշլէր տիր։ Պունլարընն թօբանընշը հագգընտա Գարատաղ հուտուտ գոմիսէրինտէն իշզահաթ իսթէնիլմէքլէ, թօբանընշ խապէրինին ասլը օլմասընը, վէ կէօրիւլէն էշխասընն՝ պէլքի չօպանլար եախոտ կէօմրիւք գաշագճըլարընը թէագիպ իշին կէօնտէրիլմիշ միւֆրիզէլէր օլտուղ ճէվապը ալընմըշ տրը։

*** Գարատաղ հուտուտընտա եէնի պիր հատիսէ վուգուի խապէր վէրիլիեօր։ Թաֆսիլաթ եօգ տրը։

ՐՈՒՍԻԱ ՀՈՒՏՈՒՏԸ

Պաեազիտ, 22 նոյ.— Օսմանը վէ Ռուս հուտուտը իւզէրինէ թարաֆէյն ասքէրի արասընտա պիր միւսատէմէ վուգու պուլուպ, պիր Օսմանը մէճրուհ օլմուշ տրը։

ՇԱՐԳ ՄԷՍԷԼԷԼԷՐԻ ՀԱԳԳԸՆՏԱ ԻԹԻԼ

Վիէննա, 5 դեկտ. — Պազը մալիւմաթա կէօրէ, գօնի է. ֆնթալըն իսթիֆա իթմէսի չարթըյլա, Ռուսիա՝ Շարգ մէսէլէլէրի հագգընտա պիր իթիլաֆ հուսուլի իչին Ավսթրիա իլէ մուխապէրաթա պաշլամըշ տրը։ (Մօնիթէօր)

ԻՐԱՆ ԱՀՎԱԼԻ

Իրան հագգընտա ալընան սոն խապէրլէր՝ բէք վէխիմ տիր։ Ռուսիանը Իրանա գարշը հարէքէթի՝ Ինկիլթէրրա Մէճլիսի մէպուսանընտա Սըր Էտվարտ Կրէյ Թարաֆընտան թասվիպ իտիլմիշ, վէ Ռուսիանը մէթալիպինէ Իրան հիւքիւմէթի թարաֆընտան մուվաֆֆագաթ իտիլմէսի՝ Իրան իչին ազ զարարլը օլաճաղը տէրմիեան օլունմըշ տրը։

Ռուսիա ասքէրի՝ Թէհրան իւզէրինէ եիւրիւմէքտէ օլուպ, Թէհրանտա վէ Իրանը պազը չէհիրլէրինտէ իսկ, տիւշմէնէ գարշը արալարընտա իթթիֆագ իտէճէք եէրտէ, անարշի պաշլամըշ, վէ պազը բիճա՝ սօգագ օրթալարընտա գաթլ իտիլմիշ տիր։ Մագթուլլարտան պիրի՝ Իրան բօլիս միւտիրի Էրմէնի միլլէթինտէն մէչհուր Եփրեմ խան օլտրղը սէօյլէնմէքտէ տիր։ Տէրիսասատէթ Իրան սէֆիրինին պէօյիւք գարտաշը տախի գաթլ իտիլմիշ տիր։— Իրան բարլամէնթօսը վէ իւլէմասը, ճամիլէրտէ տին մուհարէպէսի իլան իտիեօրլար։ Էհալիյէ քիւլլիյէթլի թիւֆէնքլէր թէվզի օլընմըշ տրը։—Իրանսասքի էճնէպիլէրին հաեաթը տախի թէհլիքէտէ պուլընմագտա տրը։— Սթամպոլ Իրան թէպասը՝ Ալմանիա հիւքիւմէթինէ միւրաճաաթլա, հուգուգը պէյն էլ տիւէլին վէ հայսիյէթը ինանիյէնին աչըգտան աչըգա թէճավուզ իտիլմէսինէ գարշը բրօթէսթօ իտէրէք, պու տէրէճէ հագգըզ պիր թէճավուզ ալէյհինտէ Ալմանանընն վէ հագգ ու ատալէթին պիլճիւմլէ միւտաֆիլէրինին թէվասսիթինիւ իսթիրհամ իլէմիշլէր տիր։— «Կազէթ տը Գօլոնեը»՝ Իրանընն թագսիմինէ Ռուսիա վէ Ինկիլթէրրանընն գարար վէրմիշ օլտըգլարընը, վէ Ռուսիանընն՝ Իրանընն չըմալընտա իլանը հիմայէ իտէճէկինի եազըեօր։ Թիւրքիաեա տախի քէնտի հուտուտը եազընընտա պիր միգդար արազի վէրիլէճէքտիր։—Էքսէր Ալման ղազէթալարը՝ պու թագսիմին եազընտա իճրա օլընա ճաղընը մուհագգագ կէօրիւպ, պունտան Ալմանիանընն պիր հիսսէ ալմասընընա թէկասիւֆ իտիեօրլար։ տիկէր թարաֆտան Ռուսիա՝ Իրանը տախի սուրէթտէ իշղալ, եախոտ Իրանընն տախիլի իշլէրինէ միւտախէլէ նիյէթինտէ օլմասընը, անճագ քէնտի մէթալիպինին իճրասը, վէ Ինկիլթէրրա իլէ քէնտի արասընտա մէվճուտ օլան իթիլաֆնամէյի հարֆիլէն իճրայէ չալընընը՝ Բէօյթէր ազանսընընն մալիւմաթընտան անլաշընընեօր։

Ռուսիանընն Իրան հագգընտաքի պու հարէքէթի՝ Իթալիա իլէ Թիւրքիա մուհարէպէսի սէպէպիյլէ օլտրղը՝ Ինկիլիզ մէհաֆիլի սիեասիյէսինտէ զանն օլունուեօր։

ՊՕՂԱԶԼԱՐ ՄԷՍԷԼԷՍԻ

Ռուսիա խարիճիէ նազընը՝ Պօղազլարընն աչըլմասը խուսուսընտա Ֆրանսանընն մուվաֆֆագաթընը իսթիհսալ իչին Բարիզէ կիտէճէք տիր։

*** Տիւն, Ռուսիա սէֆիրի Պապը Ալիյէ պիր նօթա վէրմիշ, վէ հէր նէվ Ռուսիա սէֆինէլէրինին կէչմէսինէ Պօղազլարընն աչըգ օլմասընը թալեպ իյէմիշ տիր։ Պու խուսուս՝ տիւն ազշամ Մէճլիսի վիւքէլատա միւզաքէրէ օլընմըշ տրը։

*** Տիւն, կէճ վագբթ Ավսթրիա սէֆիրի Զանագ-գալէ պօղազընընն մուհասէրէսի հագգընտա խարիճիէ նազընը իլէ ուզուն միւտտէթ միւլագաթ իթմիշ տիր։

*** Պիրինճի գօլ օրտու գոմանտանը Զէքի բաշա իլէ գօլ օրտու էրքեանը հարպ բէիսի Հաֆըզ Հազգը պէյ՝ տիւն Զանագ-գալէյէ կիթմիշլէր տիր։

ՊԻԹԼԻՍՏԷ ԷՄՆԻՅԷԹՍԻԶԼԻՔ

«Ազատամարտ»՝ Պիթլիստէն նոյ. 22 թ. իսիյլէ աթիտէքի թէլէկրաֆը ալմըշ տրը. «Պիր հաֆթատան պէրի Պիթլիստէ վէ ճիվարընտա արտ արտա 30տան զիեատէ վուգուաթ, ճինայէթ վէ քէօյլէրէ գարշը թէհտիտ վուգու պուլմադտա օլուպ, եօլլարտա գաթիէն էմնիյէթ եօգ տրը։ Հէր հալտէ թէտապիրը ճիտտիյէ իթթիխազ իտիլմէլի տիր։»

*** Մուշան վէ Պիթլիստէն մէվքիւր զազէթաեա եազըլան մէքթուպլարտա, օրալարտա, գաթլ, եազմա, թէհտիտ վէ էմանի մէզալիմին էքսիք օլմատըղը, վէ պիչարէ էրմէնի էհալիսինին՝ էվլէրինէն, քէօյլէրինտէն տիշարը չըգամատըգլարը վէ պու ահվալը միւտհիշէյէ խիթամ վէրմէք իւզրէ հիչ պիր թէտապիրը միւսսիր իթթիխազ գելընմատըղը իշար օլընմըշ տրը։ Հաթթա պազը եէրլէրտէ էշգբեա եիւզ պիլէ պուլուեօր։

*** Բիմախ էրմէնի մէրխասասը նոյ. 7 թարիխիյլէ աթիտէքի մալիւմաթը վէրիեօր. «Իթալիա մուհարէպէսիյլէ պիրլիքտէ Ռուսիանընն պազը հարաքեաթը իշիտիլեօր։ Շէհրին Թիւրք ասքէրը նուֆուզը՝ Թիւրք վէ Բիւրտ քէօյլէրինէ կիտէրէք, էհալիյի, բրօբաֆանտ իլէ գըթալա թահրիգ իտիեօրլար։ Հաթթա Բիմախ հաքիմի՝ մահքէմէ վէ իտարէ մէճլիսի էրմէնի ազալարընա չու սէօզլէրի սէօյլէմիշ տիր. «Իթալիա պիզէ իլանը հարպ իթտի. էկէր Ռուսիա տա պիզէ գարշը ճիւզի պիր հարէքէթ իտէրսէ, պիզտէ պիթիւն Խրիսթիանլարը գաթլ իլէ։ Շամը չէրիֆէ չէքիլմէյէ գարար վէրմիշիզ տիր։ Զաթէն պիզիմ սօն եէրիմիզ օրասը տրը։»— Լաքին պու հաքիմ՝ ռեֆախՕՆերլէրէէն օլուպ, էֆքեարը սէրպէսթէ սահիպի օլան գայմագամը ազ իթտէրիպ, եէրինէ քէնտիսի կէչմէք զայրէթինտէ տիր։

ԿԻՐԻՏ ՄԷՍԷԼԷՍԻ

Աթինա 5 դեկտ.— Կիրիտտէ ահվալ քէսգը վէխամէթ իտիեօր։ Պիր ֆիրարի, ժանտարմալար իւզէրինէ աթէչ իթտիկինտէն, Բօտացի եագընընտա պունլար թարաֆընտան թէլէֆ իտիլմիշ տիր։ Պունլարն իւզէրինէ ասքլար՝ ժանտարմալարա հիւճում իտէրէք, պիր էվ իչինտէ մուհասէրէ իթմիշլէր տիր։ Հանիտատան եէնի ասքէր կէօնտէրիլմիշ տիր։ Գանտիատա ժանտարմալար իլէ Կիրիտին Եունանա իլնագը լէհինտէ պիր միթինկ ագտ իթմիշ օլան ասքլար պէյնինտէ պիր միւսատէմէ վուգու պուլմուշ տրը։ Թաֆսիլաթ եօգ տրը։

ՔՐԵՏԻ ԼԻՕՆԷ

ՍԷՐՄԱՅԷՍԻ 250,000,000 ՖՐԱՆԳ

1911 Հոկտ. 31 Պիլանչօսը

ՄԱԹԼՈՒՊԱԹ

Սանտրգտա վէ պանգալարտա նուգուտ	161,830,208	15
Ճիզտանտաս	1,285,826,205	82
Ըէհին վէ թէէմինաթլա իգրազ օլընան մէպալիղ վէ Ըբբօր	340,420,657	
Հիսապաթը ճարիէ	649,832,647	18
Հիսէ, պօնօ, թահվիլաթ վէ էսհամ	11,467,076	32
Էշեաի զայրը մէնգուլէ	35,000,000	—
Հիսապաթը միւխթէլիֆէ	52,759,931	42
Ֆրգ.	2,537,136,725	89

ՏԻՒՑՈՒՆԱԹ

Տէբզիթօ վէ աչըգ պօնօլար	845,083,753	83
Հիսապաթը ճարիէ	1,028,538,461	16
Գապուլ իտիլմիշ բօլիչա	145,923,055	51
Վատէլի տէբզիթօ վէ պօնօ	31,353,229	06
Հիսապաթը միւխթէլիֆէ	84,238,226	33
Իհթիեաթ ազէսի	152,000,000	—
Թէէտիէ իտիլմիշ սէրմայէ	250,000,000	—
Ֆրգ.	2,537,136,725	89

Ասլընա մուբաղրգ օլտուղը բասիգ օլուներ
Մէճլիսի իտարէ բէյրիսի
Է. ՊԷԹԷՆՕՏ
Իտարէի ումումիյէտէ
մուրախխաս միւտիրլէր
ԷՏՄ. ՖԱՊՐ-ԼԻԻՍ, Պօն ՊՐԷՆԴԱՐ

ՔՐԵՏԻ ՖՕՆՍԻԷ ԷԺԻԲՍԻԷՆ

1886 սէնէսինտէ մէվգբի թէտավիւլէ չըգարըլան 100տէ 3 ֆայիզլի թահվիլաթին 1911 Նոյեմ. 15տէ քէշիտէ օլընան 332նճի բիեանդօսընտա, 88,734 Ն. 50000 ֆր., վէ աթիտէքի 25 Ն.լար 1000էր ֆր. գազանմըշլար տրը.

2175	32508	140186	178730	313096
8916	64827	150274	193482	322304
8978	65248	157733	204871	371805
14513	110873	165013	278686	376384
27970	136419	165430	291962	398245

1903 իսթիգրազընընն 111նճի քէշիտէսի, 659,892 Ն. 50000 ֆր., վէ աթիտէքի 25Ն.լար 1000էր ֆր. գազանմըշլար տրը.

409018	525202	582144	701767	772965
445175	526929	601798	706315	776714
476781	554585	616825	734163	779762
508662	558135	654509	750420	792062
519437	573344	682989	760782	797489

Սահիպի իմթիեազ վէ
Միւտիրը մէսուլը ղազբա
ՅՈՎՀ. ԹՕԼԱՅԵԱՆ
ԻՏԱՐԷ ԽԱՆԷ
Պէյօղլունեա Թագսիմ ճաատէսինեա Ն. 65